

432

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՏԵՎԱՐ ԲԻՒ 5

No. 5

GROWTH

# ԱՀՈՒՄ

ԳՐԵՑ

ՀԵՆՐԻ ԶԵՐՉԿԻ ՔԻՆԻ

ՊԵՐԼԻ ԳՈԼԴՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ



Խ. ՊԵՐԼԻ

ՏԱՐԱԳՈՒՅԹԻՒՆ Յ. ԱՎԱՔԵՈՒՆԻԱՆ

1921

1  
Բ - 56

ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՀԱՐ ԹԻՒ 5

No. 5  
GROWTH

Բ - 56

ԱՃՈՒՄ

ԳՐԵՑ

ՀԵՆՐԻ ԶԼՈՉԻԼ ՔԻՆԿ

ՕՊԵՐԱՆ ԳՈԼԵՅԻ ՆԱԽԱԳԱՀ



Հռատարակութիւն Ամերիկան Պուր Ընկերութեան

Ա. ՊՈԼԵՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

1921

2010



## ՎԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐԻ ԱՌԹԻՒ



Արիին շինող Զեռքը, որ Նախախնամութեան ամենազօր Զեռքն իսկ է, անսկրզբական դարերէ ի վեր գործած է եւ պիտի գործէ յաւիտեան։ Հակառակ աշխարհս ու ազգերը յեղացընդ, վերիվայրող փոփոխութիւններուն նոյն այս շինող Զեռքը, երբեմն երեւութապէս դանդաղ, երբեմն անհասկնալիօրէն բարդ, բայց տեւականապէս կ'իրազործէ Անհուն Միտքին Մեծ Ծրագիրը։

Վերջացող համաշխարհային ահաւոր պատերազմը, որմէ անցաւ աշխարհս՝ իրեւ կրակէ, իր սահմուկեցուցիչ ու անբացատելի յեղացըններուն մէջն իսկ, կը հաւատանք քէ, մասն եւ այս Մեծ Ծրագիրին։ Այս մեծ աղետին պատճառաւ աշխարհս մէջ յառաջ եկան մեծ աւերներ, զորոնք վերաշինելու համար գերազոյն նիզեր բափելու ուղան մըն է որ կը բացուի մեր առջեւ։ Մեծ է նիւրական ու տնտեսական կորուսն ու աւերը. բայց մարդիկ սկսած են անմիջապէս խարիխ անոնց վե-




39347-67

52424 - Կ. Հ.

բաշինուրեան ու դարմանումին համար : Բայց մեծագոյն կորուսը, զոր աշխարհ լրաւ այս մեծ աղետին առքիւ, ոչ նիւթականն էր, ոչ ալ տնտեսականը : Բարոյական ու հոգեւոր աշխարհի կորուսներն ու աւերեները ժիշորէն անշափելի ու մեծապէս աւաղելի են : Եաւ հոգիներ մահացան, շատ նկարագիրներ բայցայուեցան, շատ բարոյականներ խարսեցան, շատ հաւատներ խախտեցան ու Բարին տինող Ձեռքին սահնչելի շատ մը ձեռակերտներ փնացան առ յաւես :

Բայց հիմա ժա'մ է զործելու ամեն անոնց, որնիւ Յաւիտենական Միակ Բարին, ամենաբարին Աստուծոյ, բարձրացնող զօրուրեամբ զօսեպնդուած՝ պիտի սկսին վերաշինուրեան սուրբ զործին՝ հոգիներու աշխարհին մէջ : Վերջին դժբախտ փորձառուրեամբ ա'լ աւելի զիտակցեցանք քէ շատ դիւրին է բանդելը, նոյն ատեն արդէն զիտէինք քէ շատ ու շատ դժուար էր տինելն ու մահաւանդ վերաշինելը : Բայց այդ պատճառ մը չէ որ չլերսկսինք տինուրեան նուրիւրական զործին, որուն կամաւոր ու համոզուած զործիները ըլլալ բարձր առանձնաւորհումն է իւրաքանչիւր Քրիստոնեայի :

Ճետեւաբար, մենք եւս, նոգեւին զիտակից այդ սուրբ զործին կենսական կարեւորուրեան ու անյետաձգելի պահանջին՝ բարոյական եւ նոգեւոր վերաշինուրեան սատարած ըլլալու միակ բաղդանելով կը նրաւարակինք ներկայ Վերաշինուրեան Մատենաշարը, որ՝ կը յուսանք քէ Աստուծոյ Սբ. Հոգին տնորհովք անկործանելի վերաշինուրիւն յառաջ պիտի բերէ ընթերցողներու հոգիներուն մէջ :



## ԱՃՈՒՄ

Ա.

Ա Ճ Մ Ա Ն Պ Ա Տ Ե Հ Ո Ւ Թ Ի Ւ Ն

**Ա** եր նիւթը բնականապէս կը պահանջէ քըննել աճման պատեհութիւնը, աճման պարտականութիւնը, աճման ուղղութիւնները, աճման թշնամինները և աճման մեթոանները :

Նախ, աճումը թանկագին պատեհութիւնն է և ամէն մարդու համար : Թանկագին է վասն զի մարդոց համար յաւիտենական յոյսի առաջին պայմաննը սա է թէ կրնան աճիլ : Հետեապէս բնական է որ Յիսուսի պէս խորաթափանց բարոյական ուսուցիչ մը աճման հոււաստիքը բերէ մարդոց : Ահա անոր ազատարար խօսքը, Կրնաք աճիլ, անվախան աճիլ :

Աճում կը բովանդակի բուն խակ կեանքի մէջ : Արդարեւ աճումը կեանքի նշանն է : Կենսաւոր բաներու առանձնաշնորհը սա է որ կ'աճին անոնք : Կեանքով օժտուիլ կը նշանակէ աճման կարողութեամբ օժտուիլ :

Աճումը , նաև , մարդկային ձիրքերուն մաս կը կազմէ մասնաւորապէս : Մարդոց մէկ յատկանիշը սա է որ իրենք անվերջ զարգացման ընդունակ են : Զկայ որոշ սահման մը որմէ անդին չկրնան յառաջդիմել . Աստի բնականապէս կը հետեփ Քրիստոնէական սա տեսութիւնը թէ մարդիկ պէտք չէ որ ծերութենէ կամ մահէ վախնան , եթէ կ'ապրին ու կը գործեն այն մեծ նպատակներուն համաձայն զորս Աստուած ունի իրենց համար : Քանզի ծերութիւնն ալ , մահն ալ , այն ժամանակ աւելի մեծ աճման ծառայող տարրեր պայմաններ են լոկ : Հետեւաբար Յիսուսի հաւատքը բնականապէս կ'առաջնորդէ սա յորդորին . Օ՞ն , դէպի ձեր աճման պատեհութիւնը—կեանքի առանձնաշնորհը , մարդոց առանձնաշնորհը , և Աստուծոյ խոստումը : Պանծացէք անով : Արժանի հանդիսացէք անոր : Ակնկալու եղէք անոր : Պատրաստուցէք անոր : Անվերջ աճման և տեական զարգացման պատրաստուցէք :

## Բ

## ԱՃՄ ԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ

Սակայն կը սորվինք այսօր թէ պատեհութիւնը կամ առանձնաշնորհը միշտ համապատասխան պարտաւորութիւններ ունի : Եթէ կրնանք անդադար աճիլ , կրնանք ուրեմն հասկնալ թէ իսկոյն սա հետեւութիւնն հանելու ենք թէ պարտիմք աճիլ : Կարողութիւնը պարտաւորութեան չափն է :

Դարձեալ , եթէ աճումը կեանքի նշանն է , ուրեմն ով որ չափր՝ արդ էն իսկ սկսած է մեռնիլ : Անմահ մանկութեան միակ զաղանիքն աճում է :

Աճումով ըսել կ'ուղէ Աստուած , երբ կ'ըսէ թէ «մանկութիւնդ արծիւին պէս կը նորոգուի :»

Դարձեալ , եթէ անվերջ աճումը մարդուն մասնաւոր յատկանիշն է , ուրեմն մենք , մարդ ըլլալով , պարտաւոր ենք անդադար աճիլ : Այլապէս թիկունք կը դարձնենք մեր մարդկային նակատագրին , և արդէն իսկ սկսած ենք մարդկութենէ իյնալով անրանանալ :

Դարձեալ աճումը տիեզերական պարտաւորութիւն է : Աճում կը պարտիմք մեր անձերուն , մեր բարեկամներուն , աշխարհի , և Աստուծոյ : Նախ , մեր անձերուն՝ որպէս զի մեր յիշողութիւնը ճոխանայ , երեակայութիւնը թևաւորուի , ըմբռնողութեան կարողութիւնն ընդարձակի և անվրդով խորհելու կարողութիւնը զօրանայ : Վասն զի յաւիտեան անբաժան պիտի ըլլանք մեր անձերէն , և ոչ ոք կարող է զուարիթօքն դիտել անմահ տարիներու դատարկութիւնը : Ամէն մարդ պիտի փափաքի համեստ ու արժանաւոր ընկեր ըլլալիք անձին :

Աճում կը պարտիմք նաև մեր բարեկամներուն : Վասն զի ոչ ոք իրաւունք ունի իր բարեկամին բերելու անձ մը՝ ոչ աւելի զարգացած ու նրբացած քան անցեալ տարրուանը : Եւ եթէ անդադար չատբան պիտի բերենք մեր բարեկամներուն , պէսք է որ հետզհետէ աւելի ճոխ և աւելի նշանակալից անձ մը բերենք : Պէտք չէ որ մեր բարեկամները մեզմէ ձանձրանալ հարկադրուին՝ վաղուց հետէ սպառած ըլլալով ամէն ինչ որ ունէինք տալու : Ընդհակառակն նորանոր անակնկալներ գտնելու են մեր եսին յաջորդական յայտնութիւններուն մէջ :

Ոչ նուազ ստուգիւ աճում կը պարտիմք աշխարհի : Վերջ ի վերջոյ , ինչպէս յաճախ պիտի տեսնուի , ոչ մէկո տալու ուեէ բան կ'ունենանք բաց ի մեր անձերէն , և այդ անձերը պէտք է որ արժանաւոր և աճող ըլլան : Երբ կը մտնենք այն համայնքներուն մէջ ուր պիտի վարենք մեր կեանքը , մասնաւորապէս պարտաւոր ենք աճող աղդակներ ըլլալ անոնց կեանքին մէջ և միշտ աւելի և ա'լ աւելի բան տալ : Համայնքն իրաւունք ունի սպասելու , մանաւանդ առանձնաշնորհեալ մարդէն , որ մասնաւոր կերպով իրեն բերէ աճման կրթութիւնն ու գործիքները , և մինչ տարիները կ'անցնին՝ կարենայ յարաճուն չափով տալ ինչ որ անկարելի էր աւելի կանուխ :

Եւ մարդ առանց աճման չկրնար նաև իր առ Աստուած պարտքը կատարել : Նշանակալից է անմիտ հարուստին առակին գլուխը դրուած սա նախագասութիւնը . «Մարդուս ստացուածքներուն աւելնալէն կախուած չէ իր կեանքը :» Եւ ինչպէս մարդուս ստացուածքներէն կախուած չէ իր կեանքը , նոյնպէս իր վերջին աւանդը ստացուածքի չպատկանիր առաւելապէս , այլ անձի : Մարդը պարտաւոր է , իր կեանքի աւանդը հատուցանելու պահուն , Աստուծոյ վերագրածնել մանաւանդ անձնականութիւն մը , որ իրականացուցած ըլլայ իր մէջ Աստուծմէ զրուած կարելութիւնները : Վասն զի միայն այդ կերպով իր լրման կը համար մարդուն մեծ ու վերջին աւանդը :

Աճման պարտականութիւն կը ծանրանայ ամէն մէկուս վրայ :

Գ

## ԱՃՄԱՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Պարզ է թէ ամէն բնականոն աճում կատարելագործման ուղղութեամբ է , սերմին բնութեան , կազմին և նպատակին ուղղութեամբ : Հետեւապէս մարդուն աճումը պէտք է որ նշանակէ իր կարելիութիւններուն յարաճուն իրագործումը ամէն ուղղութեամբ , կեանքի անդուլ ընդարձակմամբ , խորացմամբ և ճոխացմամբ : Աճման ուղղութիւնները քննելու համար ուրեմն հարկ է որ մարդ լրջօրէն հարցնէ թէ ինչ բանի համար ստեղծուեցաւ ինք և դէպի չուկէտը դիմէ :

## Ցիզիլական Աճում

Մարդ էակին համար ժամանակ կու գայ , երբ ծաւալով փիզիքական աճումը կը դադրի , բայց կեանքը դեռ կը գործադրէ «մշտնջենական նահանջի ուզմային հնարքը» փութով հին հիւսկէնը թօթափելով և անոր տեղ նորը գնելով : Պէտք է որ այս անդուլ նորոգումը տեղի ունենայ , եթէ կ'ուզուի որ մարդն իր լաւագոյն վիճակին մէջ մնայ : Ֆիզիքական աճումն անդամ այսպէս ընդ երկար շարունակելու է՝ հասակով աճման լման չափին համարէ ետե , ապա թէ ոչ՝ մահն արդէն իսկ սկսած կ'ըլլայ ներս սպրդիլ : Ֆիզիքական մարզին մէջ անդամ սովոր ենք տարիքը տարիներով չչափել , այլ հիւսկէնի ստեղծագործ նորոգման դադարումով : Բնախօններն սկսած են մեզի ըսել թէ մենք մեր շնչերակներուն չափ ծեր ենք , կամ մեր անխողովակ գեղձերուն չափ :

աճումը նշանակելու է այս անդուլ նորոգման, կեանքի այս ձևափոխման, պայմաններուն պահապանումը։ Մարդուս համար ֆիզիքական չուկէտը խոշոր մարմին կամ զօրեղ մկան չէ, այլ ֆիզիքական յարմարութիւն բարձր նպատակներու երկարագոյն, ընդարձակագոյն և լաւագոյն ծառայութեան համար — ֆիզիքական ամենալաւ պատշաճեցում այն միջավայրին, որու մէջ պիտի կատարուի մեր գործը, երբ կարելի ամէն բան կատարուած է այդ միջավայրն ընելու համար ինչ որ պարտի ըլլալ։ Ֆիզիքապէս ուրեմն սա է կարծեմ ինչ որ ըսել պիտի ուզուի պարզ «ապրիլ» բառով։ տարուէ տարի մարմինն այնպէս գործածել, մարզել ու կրթել որ, արդիական պատշաճ բառ մը գործածելով, «յարմար» ըլլայ կեանքի լաւագոյն կարելի գործիքը դառնալու, անձնազարդութիւնը և համբերութիւնը բնական հանդիսացնելու և գործի մէջ փութաջանութիւնն ու ընտիր յատկութիւնն նարաւոր ընելու։

Ֆիզիքական այսպիսի աճման պատրաստուեցէք։

### Իմացական Աճում

Մարդուս իմացական աճումն ալ դադելու չէ եր դպրոցական կրթութեան հետ։ Այդ պիտի ըլլայ իսկոյն յիտադիմել սկսիլ։ Մարզուած կարողութիւնները, եթէ չգործածուին, անօդուա կ'ըլլան։ Մարդս իրմէ պահանջելու է որ ըստ օրէ աւելի խելամուտ ըլլալ անհատական և ընկերային կեանքի հարցերուն և օր ըստ օրէ աւելի պատշաճ, աւելի կշռուած ու հետեւողական զրութեամբ արտայայտել զանանք խօսքով ու գործով։ Դաս-

տիարակուած մարդուն համար բնազդային բան մը ըլլալու է իր ձեռնարկած գործն ընելու լաւագոյն կերպը մտածել, յետոյ այդ կերպով գործելու ունակութիւնը կազմել — «ունակութեան անջան խնամքին» յանձնելով աշխատութեան արդէն իսկ քննուած դաշտերը, որպէս զի ինք կարենայ յառաջ ընթանալ և աւելի ընդարձակ նուածումներ ընել։ Պէտք է որ ամէն մէկս ուսման, գործի կամ կեանքի մասնաւոր ասպարէց մը ունենանք, ուր կարենանք տեսակ մը հեղինակութեամբ խօսիլ չնորհիւ մեր փորձառութեան և չնորհիւ այն աշխատութեան և երկարատև ու խորին ուշադրութեան զոր նուիրած ենք այդ ասպարէցին։ Ամէն մէկուս համար կարելի է իմացական բարձր ու արժանաւոր գործ կատարել կեանքի մեր մասնաւոր ասպարէցին մէջ։ Պէտք է նաև որ շինիչ զրոսանքներ, երկրորդական նախասիրութիւններ ունենանք, որոնք կրնան նոյնքան վարձահատոյց ըլլալ մեզի որքան երկաթուղիի բազմազբաղ պաշտօնեայ մը, Մր. Զարդս Ֆինի Քոքս, գտաւ մանրազիտային իր ուսումներն ու Տարուինեան հետազօտութիւնները։ Ամէն մէկուս համար կարելի է գոնէ ընդարձակօրէն ծանօթանալ աշխարհի մեծ միտքերուն, աշխարհի մեծ զիրքերուն։ Ի՞նչ հարստութիւն կը բացուի հոս մեր առջեւ։ Կ'արժէ յիշել նախագահ էլեքտի «մէկուկէս մեթրնոց գրադարակը»։

Իմացական աճման պատրաստուեցէք։

### Դեղագիտական Աճում

Մարդս պէտք է որ պատրաստութիւն տեսնէ նաև գեղագիտական գնահատումով և ամէն ազնիւ

զգացումով աճելու համար , և պէտք է որ իր տունը վկայ ըլլայ այդ աճման : Ներկայ սերունդը մասնաւորապէս բախտաւոր է որ կրնայ գեղարուեստի ամէն ծիւղերուն — երաժշտական , նկարչական , քանդակագործական , մատենագրական — լաւագոյն արտադրութիւններէն մեծագոյն մասին ընդօրինակութիւնները գանել , թէ՛ լաւ և թէ՛ աժան : Սակայն «ասկաւաթիւ լաւ բաներ» անգամ շատ աւելի լաւ են քան բազմաթիւ ստորին բաներ : Կեանք կը տարածուի գեռատիներու առջև : Եւ այս կը նշանակէ անշուշտ թէ պատրաստուելու են օր ըստ օրէ աւելի շատ և աւելի լաւ հասկնալ , ուղիղ գնահատել ու սիրել երաժշտութեան , նկարչութեան , քանդակագործութեան , բանաստեղծութեան և աղնիւ գրականութեան լաւագոյն արտադրութիւնները : Կարելի չէ սա յորդորը չուղղել գեռատիներուն . Դուք ալ ներկուու թափանցումներ ըրէք այս ասպարէզին մէջ : Ուրիշ ի՞նչ բանի համար օժտուած էք այդ ընդունակութիւններով : Այս ասպարէզին մէջ գտնուող մեծ հոգիներուն ընկերութիւնը վայելեցէք : Նայեցէք որ տարուէ տարի աւելի ճշմարտապէս մշակուած , աւելի ճշմարտապէս աղնուացած և հետեւալին աւելի գիտակցօրէն համակրող և զգայուն ըլլաք ամէն ուր որ բան մը կայ մարդկային : Կրնաք ապահովապէս կարեսրութիւն չընծայել այն արուեստին որ ձեզ անտարբեր և այլամերժ կը թողու , վասն զի ամէն գեղարուեստի մէջ մեծագոյն բանը մարդկային է ամենապարզ , ամենախորին և ամենալայն կերպով :

Գեղագիտական աճումի պատրաստուեցէք :

### Բարոյական Անում

Որովհետեւ մարդ ենք և ոչ անբան , պիտի պատրաստուինք նաև բարոյական յառաջդիմութեան համար , այսինքն՝ զգացումներն ու կամքը կրթելու և կեանքի այն օրէնքներուն հնագանդեցնելու համար զորս նշմարած ենք իմացականապէս : Պատրաստութիւն պիտի տեսնենք արգար կամքի այն աւելի կանոնաւոր , աւելի լայն ու խորին , աւելի փափուկ և ուշիմ գործադրութեան համար , որու մէջ կը կայանայ բարոյական ամէն յառաջդիմութիւն : Այսպէս բախտը պիտի ունենանք զարդիս անիրականալի բարոյական մեծագործութիւններու յուսալու , երբ քայլ առ քայլ զարդանան իմացական խարողութիւն , երեակայութիւն , ներհայեցողութիւն , փափկանկատ շրջանայեցութիւն , և ուրիշ մը տեսակէտէն նայելու կարողութիւն :

Որովհետեւ Աստուծոյ համար ստեղծուած ենք , «որպէս զի Աստուածային բնութեան հաղորդ ըլլանք ,» պատրաստութիւն կը տեսնենք բարոյական յառաջդիմութեան մեր գործին համար , ինչպէս Պետրոս առաքեալի երկրորդ թուղթը կը յորդորէ , ըսկելով , «Այս բանին համար բոլոր ջանքերնիդ զրած՝ ձեր հաւատքին վրայ առաքինութիւն աւելցուցէք , ու առաքինութեան վրայ գիտութիւն , և գիտութեան վրայ ժումկալութիւն , ու ժումկալութեան վրայ համբերութիւն , և համբերութեան վրայ աստուածալաշտութեան վրայ եղբայր սիրութիւն , ու եղբայրսիրութեան վրայ սէր :» Վասն զի վերին աստիճան թելադրիչ կարգ կանոն ու յառաջդիմութիւն է ինչ որ հոս կը պարզուի : Որովհետեւ չուկէտն Աստուծոյ կեանքին հաղորդ ըլլալ է , մարդ

կ'սկսի առ Աստուած հիմնական հաւատքով և ապա կ'աւելցնէ նպատակի այն պարկեշտ ուղղամտութիւնը, որ առաքինութեան էութիւնն իսկ է: Այս նպատակն ի զլուխ հանելու պահուն ծանօթութիւն ունենալու է կեանքի օրէնքներուն վրայ, որոնց միջոցով կու գայ այն ճշմարիտ անձնազսպութիւնը, «ժուժկալութիւն», որ կեանքի անհամար կէտերու վրայ ամենապատուական յաջողութեան բանալին է: Եւ յետոյ մարդ պէտք ունի այն անդեղեւ համբերութեան և յարատեռութեան, առանց որու ոչ մէկ չուկէտ կարելի է ժամանել: Այսպէս հետզհետէ աւելի կը նմանի Աստուծոյ և կը կարողանայ ցոյց տալ թէ՛ այն եղբայրսիրութիւնը զոր կը պահանջէ փոքր ու ընտանեկան շրջանակը (ինչ որ յաճախ ամենաղետարին գործ է), և թէ՛ ընդարձակ ու համայնապարփակ այն սէրը որ Աստուծոյ կեանքը կը յատկանչէ: Անումի որպիսի հնարաւորութիւն: Պէտք է որ անդադար աւելի ազնիւ, աւելի հեղ, աւելի պատկառող մարդիկ ըլլանք, աւելի զօրեղ և աւելի քաջասիրտ ու օգտակար այրեր ու կիներ, որոնց միթնոլորտն իսկ բարոյական առողջութեան և կաղդուրման միթնոլու է:

Բարոյական աճման պատրաստուեցէք:

### Հոգեւոր Անում

Որքան կարելի է բարոյականն ու կրօնականն անջատել իրարմէ, պէտք է որ ամէնս պատրաստուինք նաև հոգեւոր յարաճուն տեսողութիւն, մարդկային ազգի հոգեւոր մեծ տեսանողներուն և բուն իսկ Աստուծոյ հետ լայնագոյն ու խորագոյն ընտանութիւն ձեռք բերել: Սաոյգ է մանա-

ւանդ որ մէնք մեր հոգեւոր ժառանգութիւնը չենք մտներ, եթէ չաշխատինք ամբողջ Սուրբ Գրոց հըմտանալ արդիական միջոցներով, հանաւոր և լիովին վարձատրիչ չուկէտ է այս, ձեռք բերէք զայն: Եւ Սուրբ Գրոց մարգարէական մեծ ոգիներուն հետ կեցէք, մինչև որ ամբողջովին ձեր արեան մէջ մտնէ և մանաւանդ մինչև որ ձեզ պատրաստէ ձեր բարոյական և հոգեւոր բարձրագոյն կարելի զարգացման — Քրիստոսի ներքին կեանքին հետ օր ըստ օրէ աւելի խորին հաղորդակցութեան — մինչև որ բնագդմամբ Քրիստոսի ոգին ստանաք և Անոր առ Աստուած յաղթական հաւատքին հաղորդ ըլլաք: Այսպէս պէտք է որ Աստուծոյ վրայ ստոյգ վատահութիւն և Անոր հետ անձնական յարաբերութիւն փնտռենք իբրև անդին մարգարիտ կենաց: Տարիքը պէտք է որ յարաձուն հաւատատիք բերէ:

### ՀԱԼԿԵՐԱՅԻՆ ԱՆՈՒՄ

Բայց ոչ մէկս խորհինք սխալմամբ թէ՛ բարոյական ու կրօնական կեանքը բոլորովին անջատէ կեսնքի միւս մասէն: Աճման բոլոր այս տեսակները մեր աստուածապարգեւ բնութիւններուն կը վերաբերին և ամէնն ալ մեղի համար Աստուծոյ կամքին մէջ կը ներփակին: Բարութիւնը պէտք ունի իր Փիզիքական հիմին, իր իմացական դատողութեան, իր մշակեալ երեւակայցութեան, իր գեղագիտական զգացման: Բոլոր ասոնց մէջ ալ Աստուած է ճշմարիտ չուկէտը: Ամէնուն մէջ ալ, կրնանք վատահ ըլլալ, «երբ արթնամ, քու դէմքէդ պիտի կշտանամ»:

Բարոյական ու հոգեւոր աճումն ուրեմն կը նշանակէ նաև թէ մենք կ'առաջազրենք ամէն կէտի վրալ, երբ պատեհութիւն ներկայանայ, խելամտօրէն ու անշահախնդրաբար Աստուծոյ գործակցիլ մարդոց համար իր յառաջախաղաց նպատակներուն մէջ, այսինքն որպէս զի հոս երկրի վրայ իսկ այսպիսի քաղաքակրթութիւն մը հաստատէ որ կարենայ հարազատ կերպով Քրիստոսի չափանիշներուն պատասխանել՝ գոնէ տեսակէտով — այսինքն Աստուծոյ թագաւորութիւնը։ Այս ուղղութեամբ վերջին տարիներու մէջ եղած յառաջդիմութիւնը ապազայ աւելի մեծ բաներ կը խոստանայ, և այս մեծ բաներն յառաջ բերելու մէջ ամէնս ալ մեր ուշագրաւ գերը պիտի ունենանք։

## Դ


## ԱՃՄԱՆ ԹՇՆԱԱՄԻՒՆԵՐ

Բայց ցուցուած այս ուղղութիւններէն միով կատարելի ուէ յառաջդիմութիւն անվրէպ ընդդիմութեան կը բախի ամէն կէտի վրայ։ Ուստի և այն մարդը որ կ'ուզէ աճիլ՝ պարտի լիովին հաշուի առնել աճման թշնամիները։

Աճման թշնամիները ներքին և արտաքին են, և արտաքին խոչընդոտներուն զօրութիւնը մեծ մասամբ կը բնորոշուի ներքին դիրքով։ Յիսուս աճման թշնամիները ցոյց տուաւ ճշտիւ սերմանացանին առակով։ Ուստի և կրնանք այդ առակը մեղի ուղեցոյց ընտրել, մինչ կ'անցնինք խօսիլ մարդկային յառաջդիմութեան ընդդիմացող ոյժեւ րուն վրայ։

Պայմանադրական սովորութիւն եւ նախապաշտու

Սերմանացանին առակը կը թելադրէ, նախ, թէ, պայմանադրական սովորութեան, չքննուած, չփորձուած կանխակալ կարծիքի և նախապաշտուման կոխոտուած արահետը արմատ արձակելու պատեհութիւն չտար կենաց սերմին։ Աճում անկարելի է պայմանադրական սովորութեան և նախապաշտուման հետեւող մարդուն համար, վասն զի այդպիսին կրաւորական վիճակ կ'առնէ արտաքին ձնչման առակ։ Դաստիարակեալ մարդը, անդաստիարակեալն շատ աւելի լաւ գիտնալուն համար անցեալը, պարտաւոր է զգուշանալ զայն պահպանելու հակումէն, զուտ պահպանողականութեան հակումէն, այսինքն նայիլ որ իրեն և ուրիշներու համար գոռունակութիւն չզգայ երբ միայն եղած լաւը կը կրկնուի։ Աճիլ և իր ժամանակակիցներուն ամենամեծ ծառայութիւն մատուցանել փափաքողը պարտաւոր է բացարձակապէս հաւատարիմ ըլլալ իր անձին և իր ներկայ ամբողջ լոյսին։ Եւ նմաններու և ընկերութեան հանդէպ իր մեծ պարտքը լիովին ճանչցողը պարտաւոր է ընդունիլ թէ ինք կրնայ այդ պարտքն հատուցանել, ոչ թէ պայմանադրականին կրաւորապէս հնագանդելով, այլ միայն խանդավառ հաւատարմութեամբ իր լաւագոյն տեսիլն հաղորդելով իր ընկերներուն։ Սերմը չկրնար աճիլ կոխուուած ճամրուն վրայ։ Սոսկ սովորականին տիրապետութիւնը թշնամի է աճման, և իրական զարդացում ան միայն կ'ունենայ որ միտքը բայց սկըրբադէ, որ կատարելապէս հաւատարիմ է իր անձինը հաւատարմօրէն կը գործէ իր հակառակութիւնը։



### Ծուլութիւն Եւ Զգայապաշտութիւն

Յիսուս աճման ուրիշ թշնամի մը կը պատկերացնէ ծանծաղ հողով, ուր ապառաժը մօտ է մակերեսին և սերմը շուառով կը բողբոջի: Ծանծաղ հողը կը ներկայացնէ բոլոր այն անձերը որոնք, Յիսուսի խօսքով, «արմատ չունենալով քիչ ժամանակ կը տևեն, ու երբ նեղութիւն կամ հալածանք ըլլայ խօսքին համար, շուտ մը կը գայթակղին»: Այսինքն ի սկզբան ճշմարտութիւնը կ'ընդունին թերես փութով ու խանդավառութեամբ, բայց չունին տեսական ջանք, հաւատարմութիւն ու յարատեւութիւն: Այսպիսիներ կ'որակուին ծուլութեամբ ու զգայապաշտութեամբ, որ ոխերիմ թշնամիներ են ամէն աճման, Քանզի ծուլութիւնը Փիզիքական չէ միայն, այլ մտային ու բարոյական միանգամայն: Եւ այս որոշտներէն ուեէ միոյն մէջ ծուլութիւնը զիւրաւ ունակութիւն կ'ըլլայ: Մարդ կը միտի խրիլ խոր ուղեգիծերու մէջ և ածիլ անհնար կը դառնայ: Եւ զգայապաշտը մասնաւորապէս ենթակայ է իր անձին խնայելու և զթալու տկարացուցիչ փորձութեան, որ միշտ մասնաւոր չքմեղանք կը գտնէ անտեղի ձախողութեան համար: Մոյն անկարող է համնիլ այն զարգացման որու ընդունակ է ինք: Նմանապէս զգայապաշտն ու ան, որու յարատև համբերութիւն կը պակսի: Ամէն տեղ անշարժութիւն կայ որու պէտք է յաղթել. նախ, Փիզիքական դժկամակութիւն աշխատութեան, յետոյ մտային ծուլութիւն որ չընդունիր ոոր գաղափարներն իրեւ իրապէս նոր, որ յեղաշրջականին չյարմարցներ իր միւս գաղափարները, որ ծուլաբար կը մերժէ վերստին քննել իր գաղա-

փարներն ուշի ուշով և տրամաբանական գասաւորում մը տալ անոնց. յետոյ նաև բարոյական ծուլութիւն որ տաղտկալի կը գտնէ ներքին սնայլայլ ուղղամտութիւնը և հետեւապէս կը խուսափի ներկայ լոյսին զլխովին հաւատարիմ ըլլալու պարտականութենէն: Այնքան զիւրաւ կը գոհանանք ծանծաղ ու զգայապաշտ խանդավառութեամբ որ քիչ անգամ կը ճանչնանք ու կը յարգենք մինչեւ ցվերջ համբերելու պարզուկ բայց բացարձակապէս էական յատկութիւնը:

### ՄՏԱԳԲԱՂՈՒԹԻՒՆ

Աճման երրորդ թշնամին է կեանքի ամէն ընտիր ասպարէզի մէջ, ինչպէս կ'ըսէ Յիսուս, ստորին շահերու խորհուրդը: «Աշխարհիս զբաղմունքները ու հարստութեան խարէութիւնները, և ուրիշ բաններուն ցանկութիւնները մէջ մանելով, խօսքը կը խեղդեն ու կ'ըլլայ անպառուզ»: Մեծ նպատակ մը ի գերև կ'ելլէ, եթէ ուշաղրութիւնն ուրիշ բանի զարձուի, փոյթ չէ թէ այդ բանն ի՞նչ բնութիւն ունենայ: «Աշխարհիս զբաղմունքները» — փոքր բաններու հոգերով համակ զբաւուիլ — ո՛քան ալ այդ բաններն իրենց տեղը յարմար ու կարեոր ըլլան, կրնան մարդը բարձր զարգացումէ զուրկ պահել: Եւ նիւթական բարիքներու կուտակումն ինքնին յառաջ կը բերէ խարկանք մը, «հարստութեան խարէութիւնը» և ինչ որ ասոր պառուզն է՝ «ուրիշ բաններուն ցանկութիւնները», մինչեւ որ ասոնք բոլորովին անդիտակցաբար կը գրաւեն բարձրագոյն շահերուն տեղը:

Ուստի աճիլ ուզող մարդը պարտաւոր է ոչ միայն կոռուիլ զինք յայտնապէս կործանել ձըդ-

տող չարին հետ, այլ և ոչ նուազ եռանդով դիմագրել ժամանակ, զօրութիւն, խորհուրդ և ուշադրութիւն սպառող փոքր խնդիրներու հոգերով համակ զբաւուելու ամէն փորձութեան: Փոքր խընդիրներու անիծեալ բնութիւնը սա է որ շատ զբաղում կը պատճառեն: Ուստի ով որ ապագայ տարիներուն կը նայի իրը կեանք ու ծառայութիւն զարգացնող պատեհութիւններու, թող երբեք չմոռնայ դարուս բոլոր բարդութիւններուն մէջ թէ պարտի մաքաղի աճումի ժամանակ գտնելու և առաջին բաները առաջին պահելու համար: Ոչ մէկ ժամանակաշրջան ենթարկուած է երբեք իր ոյժերը կատարելապէս վատնելու այնքան մեծ փորձութեան որբան ներկայ հարուստ ու բարդ ժամանակաշրջանը: Եւ այս կը նշանակէ թէ ոչ մէկ ժամանակ հարկ եղած է աւելի զգուշութեամբ ու հաստատամութեամբ օգտագործել Կիրակիները քան հիմտ: Պահցէք, կ'աղաչնմ, պահցէք բաց տեղ մը լաւադրյնին համար զոր կրնաք ընել, հիւրենկալելու համար բարձրագոյնը: Բաց պահցէք ձեր պատուհանները Երուսաղէմի կողմը: «Լոյսին հատեւցէք»:

Ծածուկ աճող սերմին վրայ խօսուած առակը աճման ուրիշ երկու թշնամի ալ կը ցուցնէ, զորս պէտք չէ զանց ընել, առ Աստուած հաւատքի պակաս և դանդաղ աճման դէմ անհամբերութիւն:

### Առ Աստուած Հաւատի Պակաս

Սերմը կը բումնի և կ'ածի, չենք զիտեր ի՞նչ-պէս: «Հողը ինքիրմէ պառող կու տայ. առաջ խոտը, ետքը հասկը, անկէ ետեւ լեցուն ցորենը:»

Ուստի խորհիլ կրցողը թող խոնարհութեամբ ու պատկառանքով յիշէ թէ կեանքի մէջ ամէն տեղ կրնայ միայն զործածել ու վարել ոյժեր ու զօրութիւններ զորս Աստուածէ ընդունած է: Եւ մենք ոչինչ կ'ստեղծենք, ոչինչ կ'օժտենք յատկութիւններով: Այսպէս կամայ ակամայ ստիպուած ենք Աստուածոյ գործակցիլ: Երական մարդը փափաքելու չէ միթէ որ այդ գործակցութիւնը լոկ ստիպմամբ չըլլայ, այլ զիտութեամբ, կամաւ, անշահախնդրութեամբ, խոնարհութեամբ, և չնորհակալութեամբ: Կարելի չէ երեւակայել որ մարդու կեանքը յուսով համակ չլցուի, երբ յիշէ թէ իր աճման մէջ կրնայ այսպէս յաւիտեան, այս, յաւիտեան օգտուիլ Աստուածոյ անզուլ գործակցութենէն: Քանզի «Աստուած է որ» մեր «մէջ կը ներգործէ»: Կրնանք անկասկած ապաւինիլ Աստուածոյ և անոր նպատակներուն մեծութեան: «Հունձքը» կը հասնի, և պէտք չէ որ մենք մեր ձեռքը պարապ թողունք:

Եւ Աստուածոյ վրայ այսպիսի հաւատք ունենալ կը նշանակէ նաև մեծապէս ընդարձակուած հաւատք ունենալ մարդոց կարելիութիւններուն վրայ, և մեղ կարող կ'ընէ անռնց համար աշխատիլ անյաղթելի յուսով եւ ուրախութեամբ, վստահ թէ հոս ալ կը գործենք Աստուածոյ անսպաս կամքին համաձայն:

### Անհամբերութիւն

Հետեւաբար մեր և ուրիշներու աճումը պիտի չխափանենք անոր զանդաղութեան համար անհամբեր ըլլալով: Զինական առասպելի մը համաձայն երկրագործ մը օրն ի բուն ցորենի արտին մէջ

աշխատեցաւ և ամէն մէկ բոյս քիչ մը վեր քաշեց : Երեկոյին յոզնած տուն գնաց ինքզինք չնորհաւորելով որ մեծ շահ մը ըրաւ՝ տունկերը բարձրացնելով : Բայց հետեւեալոր, աւազ, տեսաւ որ անոնք թումած են ու կը չորնան : Այս առասպելը կը յայտնէ մեր ընդհանուր անհամբերութիւնը աճաման դանդաղ գործողութիւններու դէմ : Բայց որովհետեւ նախ պէտք է խոտը երեւի, յետոյ հասկը և յետոյ ցորենը, պէտք չէ որ ջանանք յանդէպս փութացնել աճաման գործողութիւնները, այլ յօժար ըլլանք հաւատարմօրէն լրացնել այն պայմանները, որոնցմով միայն կարելի է ամէն առում : Պէտք է որ աճաման բնական կարգին հետեւինք և, գործող Աստուածային ոյժերուն վստահինք ու հաւատքով, համբերութեամբ և յուսով սպասել սորվինք : Պէտք է որ յօժար ըլլանք սպասել և տակաւ առ տակաւ կեանքի նշանակութիւնն ըմբռնել :

## Ե

## ԱՃՄԱՆ ՄԵԹՈՏՆԵՐ

Աճաման թշնամիներուն Տէրունական այս նկարագրութիւնը ինքնին կը թելազրէ աճման մեթոտները . ընկերակցութիւն, ուղղամտութիւն, խարողութիւն, կեղրոնացում և պահպանում, արտայայտութիւն, համբերատար անյողողութիւն :

## ՀՅԿԵՐԱԿՋՈՒԹԻՒՆ

Մարդկային աճաման միջոցն է նախ ընկերակցութիւն — անձնականութեան փոխանցականութիւն, մարդոց հետ մատար ու հոգեւոր հաղորդութիւն :

Կեանքի բոլոր մեծ արժէքներուն մենք առ հասարակ կը ծանօթանանք վկայութեամբ ուրիշի մը, որ մեզ կանխած է զանոնք գնահատելու մէջ : Մենք պէտք ունինք ուրիշ հոգիներու տեսլեան հաղորդ ըլլալու : Սոկրատեան մեթոտն ընկերակցութեան ու հաղորդութեան այս միջոցին մշտական անհրաժեշտութեան մէկ օրինակն է միայն : Վասն զի Սոկրատեան մեթոտն իբրեւ ուսուցչական գրութիւն կը նշանակէ ուրիշներու միտքերն այնպէս արթնցնել որ կարենան իրապէս վայելել հաղորդելի ծմարտութիւնը : Եւ Սոկրատեան մեթոտն իբրեւ խուզարկութեան գրութիւն կը ներկայացնէ ներհայեցութիւններու փոխադարձար լրացուցիչ այն փոխանակումը, որ աւելի մեծ արդիւնքի մը կը յանզի քան զոր ի սկզբան ունէր գործակցող միաքերէն ուեէ մին : Աճաման առաջին մեծ մեթոտն է ուրեմն ընկերակցութիւն—լոելու և սորվելու մշտապարաստ մտաւոր ու հոգեւոր ընկերակցութիւն, թէ տալու թէ՛ ընդունելու մէջ :

## Ուղղամտութիւն

Բայց որպէս զի ուրիշներու հետ այս հաղորդութիւնը ուեէ նշանակութիւն ունենայ, անոնց տեսիլներուն այս հարազատ փոխանակումը հնարաւոր գառնայ և մենք մեր լաւագոյնին հաղորդ ընենք զանոնք, պէտք է որ, երկրորդ, մեր կողմէ ոչ միայն անհախապաշար միտք և զիւրակիրթոգի ցուցուի, ինչ որ յայտնի պայման է ընկերակցութեան, այլ և կտտարեալ ուղղամտութիւն և մտաւոր ու հոգեւոր անկախութիւն : Վասն զի այս միայն կրնայ երաշխաւորել թէ պիտի գիտնանք

նախ ուղիղ գործածել ինչ որ կ'ընդունինք, երկրորդ ճշմարտապէս տալ ինչ որ ունինք տալու: Հետեւաբար ուղղամիտ մարդը պիտի խորչի ամէն տեսակ պայմանագրական ուղեղիծերէ, նոյն իսկ իր աղօթքներուն մէջ, և հին ճշմարտութիւններն անգամ թարմ ու իրական պիտի պահէ՝ անդադար վերաբննելով ու նոր ձեւերով ու թարմ օրինակ ներով ներկայացնելով զանոնք: Դարձեալ, ինչ պէս տեսանք, պիտի չմերժէ մանաւանդ իրքն նոր ընդունիլ նոր գաղափարը: Պիտի չխուսափի մտային այն անհրաժեշտ մաքրագործումէն, որ հարկ կ'ըլլայ երբ նորը լծորդուի տրամաբանորէն մտային կեսնքի բոլոր մնացորդին հետ: Անդադար պիտի պահանջէ իրմէ մտային ու հոգեւոր անկախութիւն:

### Խ Տ Ր Ո Ղ Ո Ւ Ր Ի Ւ Ն

Սակայն աճող մարդուն մտային ու հոգեւոր ընկերութիւնը չկրնար անխարական ըլլալ: Ան կը վնտոէ լաւագոյնը և կ'ընտրէ լաւագոյնը, և կը ձգտի իր լաւագոյնսվ պատասխաննել: Հետեւաբար խորողութիւնը կ'ըլլայ աճման երրորդ մէթոսը, յարատեւօրէն լաւագոյնին առջեւ կանգնիլ ու այսպէս իր լաւագոյն վիճակին մէջ մնալ անյողդողդ և հետեւաբար հաւատարիմ իր լաւագոյն տեսլեան: Վասն զի իր լաւագոյն կարելի զարգացման հասանիլ փափաքողը փորձ հետազոտիչներու, ամէնէն յստակ խորհուներու, ճշմարտին, բարւոյն ու գեղեցին մեծ տեսանողներուն, մասաւոր ու հոգեւոր ընկերակցութիւնը կը վնտոէ: Անոր ոյժի մեծ աղքիւն է բարձրագոյնին փոխանցականութիւնը, եւ այսպէս բարձրագոյնին առջեւ յարատեօրէն կենալով կը ձգտի նաև իր լաւագոյն վիճակին մէջ

մնալ յարատեւօրէն: Վասն զի այդ վիճակին մէջ միայն կրնայ ապահով ըլլալ թէ լիովին պիտի օգտուի աճման ու ծառայութեան համար ներկայ յացող պատեհութիւններէն: Ցողնած, խոնջած ոչ մէկ միտք կամ հոգի կարող է աղնիւ գործ արտադրել:

Հետեւաբար ամէն կէտի վրայ լաւագոյնն ընտրելու այս աստուածապարգեւ կարողութիւնը միտկ ուղին է, որու կրնայ հետեւիլ խոհիմ մարդը: Այս գործնականապէս կը նշանակէ, զոր օրինակ, թէ մարդս իր գործը, իր գաշտը, իր պատեհութիւնը, իր ունկնդիմները չարհամարհեր, ո՛րքան ալ փոքր կամ անկարեւոր թուին անոնք, այլ միշտ իր լաւագոյն կարողութեամբ ու տրամադրութեամբ պատասխաննելու ունակութիւնը կը կազմէ: Վասն զի միշտ իր լաւագոյնով պատասխաննելու այդ ունակութիւնը երեք անխուսափելի արդիւնք ունի. մարդն աճման մէջ կը պահէ, անվրէալ կ'աղնուացնէ անոր ծառայութիւնը, և չկրնար աւելի լայն պատեհութիւններ չպարզել անոր առջեւ: Աճման մէջ պահեցէք ձեր գործն ու մեթոանները: Թող մարդիկ զիսնան թէ զուք ոչինչ կը խնայէք լաւ կատարելու համար ինչ որ յանձն առիք ընել:

Միեւնոյն ժամանակ կ'արժէ միջանկեալ կերպով յիշել թէ պատասխանատուութեան տակ գտնուող մարդն ազատ չէ մերժել ուեէ զործ, զոր չկրնար կատարել ամենալաւ ու մասնաւորապէս պատուաբեր կերպով: Իր պատասխանատուութիւնն անբաժան է ծառայութեան կարգ մը յայտնի պարտականութիւններէ: Պէտք չէ որ ան-

խոհեմութեամբ ստանձնէ գործ մը որ պարտաւորիչ չէ: Բայց ուր որ պարտաւորութիւնն անտարակուսելի է, պարտի լաւադոյն կարելին ընել արուած պարագաներուն տակ, թէեւ զիտնայ թէ այդ լաւագոյնը չէ ինչ որ պիտի ուզէր ինք և պիտի չնպաստէ իր համբաւին: Ոմանք անձնուսիշրաբը լաւ համբաւ կը շահին՝ կրկին կրկին ուսրիշներու ուսերուն վրայ դնելով իրենց սեփական պատախանատուութիւնները և անձամբ երեւելով այն ժամանակ միայն, երբ կրնան ներկայանալ շատ փայլուն կերպով:

### Կեղրոնացում եւ Պահպանում

Սյուռ ամենայնիւ, աճման և մեծագոյն ծառայութեան աւագ պայման է խարողութիւնը: Պէտք է որ մարդ խստիւ ու աշխուժիւ խարողութիւն և ընտրութիւն ընէ իր աշխարհի բաղմաթիւ կարելիութիւններուն մէջ և յետոյ իր ուշագրութիւնը կեղրոնացնէ իրեն համար իրրեւ լաւագոյն ընտրուած գործերուն վրայ և, այսպէս պահպանէ կամ խնայէ իր ժամանակը, զրամը և զօրութիւնը: Խարողութիւնն ուրեմն իր կարգին կը պահանջէ կեղրոնացում ու պահպանում:

Ժամանակի վատնումի դալով, պէտք չկայ կրկնելու ինչ որ Արնըլտ Պէսէթ այնքան հատուոնով ըսած է իր այն գործին մէջ, որու տիտղոսն է, Ինչպէս Կարելի է Օրը Քանըլցոր Ժամ Ապրիլ: Սակայն կրնամ յիշեցնել թէ շատերուս իրապէս գործելու և աճելու ժամանակն հաւանօրէն կարծ է անտեղի կերպով: Կրնամ նաեւ թելազրել թէ ժամանակն իրապէս օգտագործելու համար յաճախ աւելի կարեւոր է որ մենք մեր լաւագոյն վիճա-

կին մէջ ըլլանք մեր գործի ժամերուն: Երբ կրնայ մէկն իր լաւագոյն տրամադրութեամբ գործել, կարող է թէ աւելի շատ և թէ աւելի ընտիր գործ կատարել: Ոչ ալ մոռնալու է թէ ժամանակի ինայումը չնշանակեր ցնորական անդուլ վազք: Շատ անգամ կրնայ պատահիլ որ ժամանակի լաւագոյն գործածումն ըլլայ առերեւոյթ ծուլութիւն — սպասել, խոկալ, աղօթել, միտքն անգործ թողուլ պահ մը՝ որպէս զի յետոյ աւելի ճոխ հունձք արտադրէ: Նոյն իսկ ծերութիւնն յապաղեցնելու համար, վերջերս հեղինակաւոր անձ մը պնդեց թէ լաւ է շաբաթը մէկ օր միտքն ամբողջովին զերծ պահել ամէն փոքր հոգերէ և խնդիրներէ և հոգին բանալ կեանքի աղնուացուցիչ ու կազդուրիչ աղդեցութիւններուն առջեւ:

Եւ այն մարդը որ ծշմարտապէս կը բաղձայ իր ոյժերը պահպանել՝ մոռնալու չէ իր դրամին հոգածութիւնը, վասն զի դրամը զօրութիւն է փողի վերածուած: Զուտ խնայումը պահպանում չէ: Ուշիմ դրամատէրը կը յիշէ թէ դրամը միջոց է միայն: Եւ ով որ կ'ուզէ իր դրամը լաւագոյն ու լիալիր չափով ծառայեցնել իր նպատակին՝ յարմար կը դատէ ելեւմտացոյց մը պատրաստել, որով մէկ կողմէ փոքր վատնումներ արգելուին և միւս կողմէ ապահովուի որ բարձրագոյն կեանքի յատուկ ծախքեր նիւթական ստորին պէտքերու պատճառով չխափանուին: Աճումը մեծ մասսամբ կախեալ է ծախքերու համեմատութենէն: Տալն ալ աճումի մեծ միջոց է:

Սակայն մարդուս զիսաւոր հարատութիւնն է վերջապէս իր սեփական ոյժը — վիզիքական, մտա-

ւոր ու բարոյական : Սաստիկ զիւրին է վատնել զայն : Ամէն տեսակ անժուժկութիւն կը վատնէ զայն : Քանի՛ քանիներս գո՞ւ կ'ըլլանք մեղկ ու թոյլ կեանքով : Այսու ամենայնիւ , չկայ այնքան զօրեղ ծառայ որքան խատիւ մարզուած մարմինն ու միտքը : Դուք ձեզ ճանչնալ սորվեցէք և ջղային աւելորդ ոյժի մեծ պաշար մը պահեցէք : Դէ՛ կարգադրուած օրեր և գէշ կարգադրուած գործեր ալ ահազին ոյժ կ'սպառեն : Եւ սիսալ ինայագիտութիւն է այն որ առողջութեան կը վնասէ : Ուստի մի՛ քշուիք անզեկ : Ծրագիր ունեցէք : Զեր պարագաներուն իշխեցէք : Մի թողուք որ անոնք իշխեն ձեզի :

Ով որ անկեղծօրէն կ'ուղէ աճիլ՝ պարտի նախ կեզրոնանալ իր անմիջական գործին վրայ , որու համար պատասխանատու է անձամբ , և զայն կատարել իր կարողութեան բովանդակ չափով : Միայն այն ժամանակ կրնայ ուրիշ գործի վրայ մտածել : Պէտք չէ որ ստանձնէ բան մը որ արգելք կ'ըլլայ այդ առաջն պարտաւորութեան : Այսուհետեւ իրեն առջեւ բաց թուող միւս պատեհութիւններէն պիտի ընտրէ նախ զայն որ կերպով մը կրնայ իրեն նպաստել իր գլխաւոր գործին մէջ , յետոյ զայն որու համար բնական պատասխանատութիւն մը կ'զգայ և յետոյ ինչ որ ինքնին ամենակարեւոր կը թուի : Ժամանակի և տեղւոյ պարզ պայմաններ կրնան անոր գործի յայտագրին մէջ մուծանել փոքր իննղիքներ , որ ինքնին ինկատ պիտի չառնուէին , բայց կրնան միջանկեալ կերպով առնուիլ ուրիշ գործերու մէջտեղ : Սակայն աճիլ ուղողը , իր ամէն արտակարգ աշխատութեան մէջ

ալ , մոռնալու չէ թէ պարտի առ հասարակ ստանձնել այնչափ գործ միայն որչափ կարող է լաւ կատարել : Զերնար ինք ամէն բան ընել , և յաճախ պիտի պարտաւորի խստիւ ի գործ դնել «բարիք ընել մերժելու պարտականութիւնը » «Օրուան աւերիչը» միշտ արթուն է : Հոս ալ բազմազբաղ մարզը պարտաւոր է մաքառիլ՝ աճումի ժամանակ զանելու համար :

### ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹԻՒՆ

Բայց պահպանումը պահպանումի համար չէ , այլ գործածումի համար : «Միթէ ճրագը գրուանի տա՞կ գրուելու համար կու գայ : » Ժամանակ , զրամ և ոյժ կը պահպանուին , որպէս զի գործածուին աւելի աճում և աւելի գործ ապահովելու համար : Վասն զի աճումը արտայայտութիւն կ'ուղէ : Հոգեբանական օրէնքն հրամայական է . Ինչ որ չարտայայտուիր՝ կը մեռնի : Աճումը գործ կ'ուղէ և գործը մեծ մէջոց է աճումի :

Թող ուրեմն մէկն ստանձնէ գործ մը որ իրապէս պիտի պահանջէ բոլոր իր կարողութիւնները , բոլոր իր ջանքն ու ճիզզ : Զոր օրինակ , թող իրմէ պահանջէ կարդալ տարին առ նուազն մէկ լուրջ զիրք , որու ընթերցումը դիւրին չէ և կ'ստիպէ զինք խորհիլ , և որ վերիվայր կը յուղէ իր նախորդ կարծիքները և ճշմարտապէս արժանի է երկարատեւ ու խորին ուշադրութեան : Ապա թող իրմէ պահանջէ տիրանալ անոր ամբողջ պարունակութեան և քննական իր զատումները գրաւորապէս յայտնել անոր յայտարարութիւններուն վրայ : Այդ ձեռնարկն ինքնին , եթէ կանոնաւորապէս յառաջ տարուի , աճող մարդ մը կ'ընէ զայն :

Դարձեալ, թող մէկը բարձր գաղափարական մը կազմէ իր տան համար և իր խորհելու և գործելու զօրութիւնները նուիրէ այդ գաղափարականին իրականացման: Գրեթէ չկայ հոգեւոր աւելի մեծ յաջողութիւն քան ունենալ տուն մը որ է ինչ որ պարտի ըլլալ: Ուրեմն այր եւ կին թող խորհին, աշխատցնեն իրենց երեւակայութիւնները, կանխեն իրենց յիշողութիւնները, բարձր երազ երազեն և անոր ետին մարզուած կամքի ոյժը դմեն՝ իրականութեան վերածելու համար զայն: Հոս քիչ անդամ կ'իրականանան կիներու իմացական ու հոգեւոր տեսլականները:

Դարձեալ, թող պայմանադրական գործերու մէջ թաղուելու վտանգը գիտցողը ժամադրութիւն, յանձնառութիւն և զաշնչք ստանձնէ, որ կ'ստիպեն զինք աշխատիլ, շատ աշխատիլ, ընդարձակ ու նշանակալից գործի մը կատարման համար, ըլլայ ընտանիքի գաղափարական, ըլլայ ուղերձ, յօդուած կամ կիրակնօրեայ դպրոցի դաս (ինչ որ կրթական կարեւոր պատեհութիւն է մասնաւորապէս գորէնի շրջանաւարտներու համար), ըլլայ դեր մը խրախուսիչ ակումբի կոմ կարեւոր գործի յանձնամուղսի մը մէջ, համայնքի մեծ ու կենսական ծառայութիւն, զեղծումի մը դարման, կամ համայնքին մակարդակը տնտեսական, գեղագիտական, իմացական, բարոյական կամ կրօնական կերպով բարձրացնելու ուեէ կարելիութիւն: Ով որ կարեւոր գործ մը ստանձնած է որոշ կերպով չկրնար չզարգանալ և անով աւելի ընդարձակ ծառայութեան ընդունակ չըլլալ:

Բաց աստի, անկարելի է պահել ինչ որ չենք

բաժներ ուրիշներու հետ: Ուստի իր լաւագոյնը պահել ուզողը պարտի անկէ բաժին հանել ուրիշներու: Ոչ ոք կրնայ լիովին ածիլ և անձնասէր մնալ: Որքան ստոյգ է թէ սէրը գերագոյն ու համապարփակ առաջինութիւն է նոյնքան ստոյգ է թէ մարդս արտայայտուելու է ծառայութեամբ և գործակցական աշխատութեամբ: Վատնումն անգամ, և այդ ամենչն կենսական բաներու մէջ, կարելի է խափանել միմիայն խոնմ գործակցութեամբ: Ով որ առանձինն կը ձեռնարկէ մարդկութեան օգտակար մեծ գործ մը կատարել, փոքր յաջողութեան կը դատապարտուի: Իմաստունն հետեւաբար իր ժամանակի յառաջադէմ գործարանային մեծ շարժումներուն կ'ընկերանայ, որպէս զի իր տկար ջանքերուն պակասը լրացնէ ընկերացին մեծ ոյժերով: Այս պատճառով իսկ, բարոյական ու հոգեւոր աշխարհի մէջ կարեւոր գեր խաղալ փափաքողը չէ կարող մոռնալ Եկեղեցին, ոչ ալ պարզ հանդիսատես ըլլալ գործերուն որոնց կը ձեռնարկէ այն: Ուստի, թէ՛ մեզի և թէ՛ ուրիշներու համար մեր օրով շատ կարեւոր շեշտ մը զնենք Քրիստոսի Եկեղեցւոյն կանոնաւորապէս անդամակցելու հարկին վրայ, Եկեղեցւոյն՝ որ տակաւին կը շարունակէ ըլլալ գաղափարական նպատակներու յատուկ կազմակերպութիւններուն ամենամեծը:

ԱՄարդը կ'աճի իր նպատակներուն մեծութեան չափ, » կ'ըսէ Գերմանական առած մը, ուստի պէտք է որ մարդն իր իսկ տճման համար փափաքի մեծ դատերու պաշտպան ըլլալ: Մարդուն աճման լաւագոյն փաստը «անոր նպատակներուն մեծութիւնն»

է : Բայց անկարելի է մեծագոյն նպատակներ իւրացնել անձնասիրաբար, վասն զի ինքնին անձնուարացական են անոնք : Անձնասիրաբար ստացուած մշակումը անխուսափելի կերպով գծուծ զբոշմ ունի : Միայն ան կը գտնէ իր անձը, որ կը կորանցնէ զայն և բոլորովին կը լրէ իր անձնական շահը : Ճշմարիտ աշխարհաքաղաքացիի լայն տեսլականն ստացէք, Յիսուսի տիեզերական սէրը :

### Համբերատար Անյոդդոդուրիւն

Եւ վերջապէս կենսատեւ աճումի վրայ լրջօրէն խօսող մը չկրնար մոռնալ թէ, եթէ անայլայլ ջանք և համբերատար յարատեւութիւն չըլլայ, ուրիշ ամէն ինչ ընդունայն է : Շատ պարզուկ յայտնութիւն է և հրապուրիչ փայլ չունի յոգնութիւն ստանձնելու անհուն ընդունակութիւնը, սաւկայն է և կը մնայ տակաւին էական պայման ամէն ընդարձակ ու ազնիւ մեծագործութեան : Առաջին բուռն խոյանքը չէ որ կը վճոէ յաղթաշնակը, այլ ցվերջ յարատեւութիւնը : Ահազին ձեռնարկներու խանդավառ սկզբնաւորութիւնը չէ, այլ շատ աւելի փոքր ջանքերու հաւատարիմ գործադրութիւնը, որ յառաջ կը մզէ զաշխարհ : «Համբերութիւնը», անյոդդոդութիւնը, «կատարեալ գործ թող ունենայ, որպէս զի կատարեալ ու ամբողջ ըլլաք, ու բանի մը պակսութիւն չունենաք» :

Ընկերակցութիւն, ուղղամտութիւն, խարոզութիւն, կեղրոնացում ու պահպանում, արտայայտութիւն, համբերատար անյոդդոդութիւն : Լաւագոյնին առջեւ կեցէք անդադար՝ հաւատարիմ հիացողի և հետեւողի տրամադրութեամբ :

9.

### Գ Օ Տ Ե Խ Ո Ր Ի Լ

Կեանքի յայտագիր ուզող մարդը չկրնար իր միտքը չգօտեւորել յարատեւ աճումի համար և չըսել իւրովի . Աճում ակնկալէ, պատրաստուէ անոր և փառաւորուէ անով : Անտարակոյս յարածուն յոգնութիւն հարկ պիտի ըլլայ, բայց աճման պատեհութիւնը կայ ձեր առջեւ : Զէք կրնար խոյս տալ աճման պարտականութենէն :

Իրաւունք ունիք ձեր էութեան բոլոր զծերուն վրայ մեծ յառաջդիմութիւն սպասելու և անոր համար պատրաստութիւն տեսնելու — ֆիզիքական, իմացտկան, գեղագիտական, բարոյական, կրօնական և ընկերային :

Մաքաւեցէք ուրեմն աճման մեծ թշնամիներուն դէմ, որ են պայմանագրութիւն ունախապաշարում, ծուլութիւն ու զգայապաշտութիւն, մտագրադութիւն, Աստուծոյ և մարդոց վրայ հաւատքի պակաս, ձեր և ուրիշներու աճման դանդաղութեան համար անհամբերութիւն :

Եւ հաւատարմօրէն հետեւեցէք աճման բաղմափորձ մեթոսներուն, որ են ընկերակցութիւն, ուղղամտութիւն, խարոզութիւն, կեղրոնացում ու պահպանում, արտայայտութիւն, համբերատար անյոդդոդութիւն : Լաւագոյնին առջեւ կեցէք անդադար՝ հաւատարիմ հիացողի և հետեւողի տրամադրութեամբ :

«Աստուծոյ թագաւորութիւնը այսպէս է, որպէս թէ մարդ մը հոգին մէջ սերմ ձգէ, ու քնանայ և արթննայ զիշեր ու ցորեկ, և սերմը

բուսնի ու մեծնայ, ու ինք չգիտեր թէ ի՞նչպէս : Քանզի հողը ինքնիրմէ պտուղ կու տայ, առաջ խոտը, ետքը հասկը, անկէ ետեւ լեցուն ցորենը հասկին մէջ : Ու երբ պտուղը հասուննայ, շուտ մը մանգաղը կը զրկէ, վասն զի հունձքի ատենը հասած է :» Այս կը նշանակէ մանաւանդ թէ աճման բոլոր ձեր պատրաստութիւններուն մէջ պարտաւոր էք Աստուծոյ անգուլ գործակցութեան ապակինիլ : Հունձքը կը հասնի, պէտք չէ որ դուք պարապ թողուք ձեր ձեռքը : Դեռ չէք զիտեր ձեր ընդունակութիւնները, չէք զիտեր ձեզի համար Աստուծոյ ծրագիրներուն ընդարձակութիւնը : «Այն բաները զորոնք աչք չէ տեսեր և ականջ չէ լսեր ու որոնք մարդու սրտին մէջ չեն ինկեր, Աստուծ զինք սիրողներուն պատրաստեց :» Վասահ եղէք թէ ձեր աճումը չկրնար խափանիլ Աստուծոյ ձեզի համար ըրած պատրաստութիւններուն սահմանափակմամբ, այլ միայն բուն ձեր ակնկալութիւններուն նղնիմութեամբ : Մեծ բաներու ձեռնարկեցէք Աստուծոյ համար : Աստուծ ձեզի չթողուր ձեր իսկ աճումն ստեղծելու անկարելի գործը : Մեծ Արարիչը ձեզի հետ կը գործէ ամէն վայրկեան : Գործակից այդ Աստուծոյն քաջալերութիւնը, յոյսը և փառքը թող ողողէ ձեր հոգին : «Եւ բոլոր չնորհաց Աստուծը, որ մեզ իր յաւիտենական փառքին կանչեց Քրիստոսի Յիսուսի ձեռքով, քիչ մը ատեն նեղութիւն կրելնէդ ետքը, ինք ձեզ կատարեալ ընէ, հաստատէ, զօրացնէ ու հիմնէ :»

432

08,Ch 00

A circular library stamp with the following text:

ГОСУДАРСТВЕННАЯ БИБЛИОТЕКА  
СССР. БИБЛИОТЕКА  
ГУУН-АМ СССР  
МОСКОВСКАЯ  
СОВЕТСКАЯ

~~2001~~



## ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐ

Արդին խև նրատարակուած

		դահ.
Թիւ 1	ԿԵՆՋ ՄԸ ՀԱԽՈՑՔԸ	25
» 2	ՑՆԾՈՒՄԻ ԵՐԿԻՐԸ	15
» 3	ԵՐՐՈՐԴՈՒԹԵՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀԻՄ	25
» 4	ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ	20
» 5	ԱՃՈՒՄ	25

Հետքինք նրատարակելի

Թիւ 6	ԿՈՎԱՐՔԻ ԴՊՐՈՑԸ	
» 7	ՔՈՎԱՐՔՈՂՁՈՒԹԵԱՆ ԱԽԵՏԱՐԱՆԸ	
» 8	Ո՞Վ, Է ՅԻՍՈՒՄ ՎԲԻՍՈՍՈ	
» 9	ՅԻՍՈՒՄ Ի՞նչ ԿՐԵԱՑ ԸՆՈՒ, ԶԲՈ	
» 10	ՔՐԻ-ՍՑՈՒԵԱԿԱՆ ՄԿՋԻՌԵ-ՑՈՒԵՐ	
» 11	ՄԵՐ ԸՆԿԵՐԸ	
» 12	ՄԱՐԴՈՒ ՄԸ ՀԱԽՈՑՔԸ	

---